



Հայկական գիտահետազոտական հանգույց
Armenian Research & Academic Repository



Սույն աշխատանքը արտոնագրված է «Մտեղծագործական համայնքեր»
ոչ առևտրային իրավասություն 3.0» արտոնագրով

This work is licensed under a Creative Commons Attribution-NonCommercial
3.0 Unported (CC BY-NC 3.0) license.


Դու կարող ես.


սրառման և տուրածի կողմէց ցույց ցունելած ձևութեան կամ կրիպտո
ձևափոխել կամ օգտագործել առևտ կողմէց ստեղծելու համար նոր


You are free to:


Share — copy and redistribute the material in any medium or format

Adapt — remix, transform, and build upon the material









82

ՍԵՐԳ ՊԱՏԱՆԻ ԶԻՒԹՈՒԹՅ

(ԴՐՈՒՅԴ ՄԸ ՄԵՇ ՊԱՏԵՐԱԶՄԻՆ)


ԱՆԳԼԻԵՐԵՆ ԹԱՐՅԱՆԵՑ Վ. Զ.



Յափագույքին և Խաչառույքին
ՅԱՐԱԳԵՐԱԿԱՆ

Գ. Ա. Հ. Ի. Բ.

1923



ՍԵՐՊ ՊԱՏԱՆԻ ԶԻՆՈՒՈՐԸ

A Ա/Հ/Հ/Հ

(ԻՐԱԿԱՆ ՊԱՏԿԵՐ ՄԸ ՄԵԾ ՊԱՏԵՐԱՁՄԷՆ)

(ԹԱՐԳՄԱՆՈՒԱԾ ԱՆԳԼԻԵՐԵՆԵ)

Մոնթենեկրոյի մոայլ ու ժայռուտ անտառներուն կողերուն վրայ բացուտծ օձապտուտ նեղ ճամբաներէն կը քալէր Վասիլիի, Սերպ պատանի զինուորը, քանի մը օրէ ի վեր: Սաստիկ ցուրտ կ'ընէր և ծիւնը առատօրէն և անդիդհատ կը տեղար, անցքի հետքերը շարունակ ծածկելով. ինչ որ կը դժուարացնէր պատանիին քայլերը: Ցուրտ հոգմը սաստկօրէն կը խարազանէր հէգ պատանիին ցուրտէն ուռած այտերը: Անօթութիւնն ու յագնութիւնը սպառած քամած էին զայն: Երբեմն կանգ առնելով շունչ մը կը քաշէր, շուրջը կը դիտէր, կը չափէր անսահման արհաւիրքը բնութեան, և վտանգին ահագնութենէն սարսափահանը: կը յամառէր շարունակել իր ճամբան: Ստուգապէս չէր զիտեր թէ՝ քանի օր կ'ընէր որ բանակին հետ հայրենիքի սահմաններէն խոյս տուած, յետոյ կորսնցուցած զայն, կը քալէր. առանց որոշ բան մը զիտնալու երթալիք վայրի մասին, Կոչիկին բացուածքներէն դուրս ինկած մատները արիւնոտած ըլլալով դժուար կը քալէր: Եւ սակայն կը քալէ՛ր:

Անշուշտ, այս դժնողակ պայմաններուն անկարելի էր երկար տոկալ, և անխուսափելիօրէն անիկա անձնատուր պիտի ըլլար տիսուր ճակատագրի մը:

Նատ անգամներ փորձուեցաւ կանգ առնելու, — ինչ փոյթ թէ վտանգաւոթ բայց աներեւոյի

ձեռք մը ուսերէն վեր կը բանէր զի՞նք և կը ստիպէր քալելու:


Վերջապէս դժբախտ վայրկեանը չուշացաւ . այլ եւս ո՛չ մէկ ուժ կրնար քալելու ստիպել զի՞նք . և Վասիլի նախ կամաց մը կքեցաւ և յետոյ ամբողջ հասակով գետին վուսեցաւ . անկենդան դիակի մը պէս , սրտին խորհրէն հառաչ մը արծակելով :

Վասիլի . իր այս զի՞նքն մէջ քանի մը վայրկեան մնալէ ետք . նստելու ճիգ մը րրաւ . բայց անյաջող : Յետոյ յիշողութիւնը արթնցնել փորձեց , և սկսաւ մոտներուն վրայ հաշուել՝ հասկնալու համար թէ քանի՞օր կ'ընէր որ բերանը բան չէր զբած . — Երե՞ք օր , չո՞րս օր . շարա՞թ մը : Զկրցաւ որոշ եզրակացութեան մը գալ : Հազար ու մէկ տեսիլներ՝ անկապ ու շփոթ՝ իր յիշողութեան կը ներկայանային : Յոգնութիւնը և մանաւանդ յուսահատութիւնը բարոյապէս ընկճած էին զի՞նք : Ա՛լ անկարեցի էր ոտքի ելլել , հոտ մնալու մեռնելու գատապարտուած էր ինք : Այդ օրերուն ամէն մարդ իր զլուխն հոգալու անձնասիրութենէն տարուած էր , և ինք բանակէն մզոններով հեռու կը գտնուէր : Տիո՞ւր մտածումներ , որոնք ենթական աւելի լացնելու կը մզէին քան տրամաբանելու : Եւ հէ՞ք պատանին սկսաւ հեկեկալ :

Ու ձիւնը կը տեղա՞ր , կը բրգանա՞ր՝ խեղճ պատանին իր սպիտակ սաւամնին մէջ ծրաբելու փութեամութեամբ : Ու հո՞գմը , վո՞ւ վո՞ւ . կարծես . շիջող կեանքի մը սուզը կը մահերգէր : Ու Վասիլի , հիմա , աչքերը գոց , կը մրափէր :

Որքա՞ն մնաց իր այդ զիրքին մէջ : Բայց Վասիլի ուժպին ցնցումով մը երբ աչքերը բացաւ . զգաց որ ամէն յոյս կորած էր իրեն համար :

Եւ ինչպէս ամէն յուսահատ ու անզօր մարդ , թշուառ պատանին սկսաւ զառանցել . իրեն սիրելի



ու համելի բոլոր դէմքերն ու դէպքերը վերցիշելով :

Այսպէս, նախ բանակի կեանքը յիշեց՝ երբ դեռ հայրենիքի սահմանները կը պաշտպանէին, ուր խոշոր խարոշիներու շուրջ բոլորուած՝ կ'երգէին, հէքեաթ ներ կը պատմէին իրարու, կատակներ կ'ընէին: Յետոյ յիշեց և նոյն իսկ տեսնել կարծեց իրենց տունը, պարտէ զները, ծառերը, արօտատեղիները, այգիները, այգեկութքը, գինիի կարասները, բոլորը: Տեսաւ նաեւ մայրը՝ կերակուր եփելու զրադած, ու նաեւ երկու քոյրերը՝ որոնք «Գոսովայի Կոյսը» կ'երգէին...

Յանկարծ սթափեցաւ, չորսդին նայեցաւ, գլուխը տիերուն մէջ առնելով ծանրօրէն սկսաւ մտածել, և երբ գաժան իրականութիւնը անգամ մը եւս մերկացաւ իր աշխերուն, սկսաւ դարձեալ հեկեկալ, ըսկով ինքն իրեն.

— Բայց այս ամէնքը երէ՛կ էին: Ամէն ինչ կորա՞ւ, ամէն ինչ լինցա՞ւ, և կանգուն, հաստատուն ոչի՞նչ մնաց: Գիւղեր, քաղաքներ աւերի ու աւարի մատնրւեցան, և բնակիչները տառապանքին ու հալածանքին չղիմանալով մեռան: Ի՞նքն ալ ահա կը մեռնէր...

Քանի մը ժամեր անցան այսպէս երբ՝ յանկարծ երկինքէն ինկածի կամ զետնէն բուսածի պէս՝ երկու անձանօթ մարդիկ կանգ առին վասիլիի մօտը: Ասոնք ալ հալածական բանակին բեկորներէն էին, որոնք իրենց զրօշին միանալու կ'աճապարէին, նորեկները, տեսնելով իրենց փոքրիկ զինակիցին դրութիւնը, ու զեցին օգնել անոր.

— Բանակը շատ հեռու չէ մնացէ, ըսին անոնք, կրնանք շուտով հասնի՛ եթէ քիչ մը արագ քալենք: Հարկու ճամբան սայլեր ալ կրնանք գտնել և փոխնիւ փոխ կը նստինք...

Վասիլի, սակայն, լուռ մնաց, թերեւս չըմբռնելով
թէ ի՞նչ նիւթի վրայ կը խօսէին անոնք. հաւա-
նաբար չլսեց ալ, և երբ զինուորները զինք վեր-
ցընել սկսան՝ թեւերէն բռնելով, այն ատեն սկսաւ
ազերսել.

— Ինչո՞ւ անհանգիստ կ'ընէք զիս, չէ՞ք մեղքը-
նար վրաս...

Յետոյ, ուշաբերելով, շարունակեց,

— Հասկցայ, հասկցայ... մարդասպաններ...
աւագակներ... Շատ բան չտւնիմ... ամէնէն թան-
կագին բանն որ ունէի կեանքս էր, որմէ հրաժարած
եմ, առէ՞ք...

Զինուորները դժուարութեամբ կրցան համոզել
յուսահատ և ուշակորոյս պատանին թէ իրենք աւա-
զակներ չեն, ընդհակառակը, իրբեւ զէնքի ընկեր-
ներ, կ'ուզեն իրենց փոքրիկ զինակիցին կեանքը փրր-
կել անխուսափելի մահէ մը:

Վասիլի, պահ մը, զինուորներուն խօսքին ազդեցու-
թիւնը կրելու երեւոյթն առաւ: Թողուց որ նստեցնեն
զինք: Թախճութեամբ լեցուն զէմքը սեւեռած
պահեց զիմացիններուն վրայ, Քանի մը անգամներ
հառաջեց և արցունքի դոզդոջ կաթիլներ սահեցան
ինկան անոր վիրաւոր կուրծքին վրայ: Բայց, յան-
կարծ, ըմբռուսացաւ.

— Հիմա կ'ըմբռնեմ թէ ո՛վ էք դուք և ի՞նչ
կ'ուզէք ինձմէ... Բայց ներեցէք որ ձեզի տարակար-
ծիք ըլլամ, և եթէ թոյլ կուտաք. ծիծաղիմ ձեր
միամտութեան վրայ, Վասնզի կամ մեռնելու խօս-
քեր կ'ընէք. լաւ: Աերազ բանակը կ'ըսէք. դա՛րձեալ
լաւ: Բայց չէ՞ որ Աերպիսն մեռած ըլլալով ամէն
ի՞նչ մեռած կ'ըլլայ: Ես վազուց մեռած եմ. դուք
ալ մեռած էք, բոլո՞րս ալ մեռած ենք: Ես, դուք:
ամէնքս ալ ուրուականներ ենք: գերեզմաններէն

խոյս տուած ուրուականներ . . . Բան մը միայն
կ'ապրի . — Մահը , և յիտոյ սա՛ ճամբաններուն երւ
կայնքն ինկուծ . դիզուած մարդոց և կենդանիներու
դիակները , խորտակուած սայլերն ու լքուած թնդա-
նօթներն են որ կ'ապրին . . . Քիչ յիտոյ ասո՞նք ալ
պիտի մեռնին , այսինքն պիտի ծածկուին թագուին . . .

Յանկարծ խօսելէ զաղրեցաւ . սաստիկ կրէ հեւոր .
գէմքը շատագունած էր . Յուզումը շնչառեց ըրած
էր զինք . և կամաց մը երեսի . վրայ գետինը . ձգեց
ինքզինքը :

Զինուարները անմիջապէս զիրկիրնուն մէջ առին
զայն . և եթէ իրենց յուզումն ու արցունքը կրցան
զապել . ատիկոս պատանիին տագնապն ու յուսահա-
տութիւնը շշատցնելու համար միայն . Հերսոսական
ազգի մը այս բեկորները իրենց անձին ու կեանքին
վրայ մտածելու տոիթը չունէին . իրենք . Հայրենիքին
զինուարներն էին . և որովհետեւ . Հայրենիքը պէտք
ունէր իրենց . ամէն գնով կ'ուզէին ապրիլ . ապրեցը-
նելու համար նուիրական հոգր Աերպիոյ՝ զոր թշնա-
միներու մնշումին տակ թողած հեռացած էին . Վա-
սիլի իրենց փոքրիկ մէկ զինակիցն էր և անկարելի էր
զայն հոտ թողուլ . ատիկա վատութիւն պիտի ըլլար .

— Ըսկե՛ր , սկսան թախանձել կրկին . երբ պա-
տանիին յուզումը քիչ մը նուազած էր . այս կողմերը
վայրի գազաններ շատ կան . յետոյ կան աւազակներ .
որոնք կրնան քեզ յօշտուել կամ սպաննել . մեզի հետ
եկուր և մենք նոյն խակ մեր ուսերուն վրայ կը տա-
նիւք զքեզ , անհոգ եղիր . . .

Եւ որպէսզի Կասիլիի զգացումներուն մօտենան .
թոթուուն ձայնով մը յարեցին .

— Յանակը մեզի՛ կը սպասէ , Աերալ հալածական
բանա՛կը , և անիկա մեզի պէտք ունի , պէտք է եր-
թանք մեր պա՛րտքը կատարելու . . .

— Ի՞նչ, միթէ հաստ մը երկուք աւելի ապրեցնելով Աերպ բանակը փրկա՞ծ կ'ըլլաք, յանկարձ լոռմթիւնը խզեց Վասիլի, արգահատական շեշտով մը. բնա՛ւ... Թողուցէ՞ք զիս հոս որ մեռնիմ, և թող վալրի գաղանները յօշոտեն զիս. և թո՛ղ մայր մը աւելի գտնուի իր գաւելին մահը ողբացող Երբ Սեր պիան կ'ողբայ, կը մեռնի. ի՞նչ կ'արծէ իմ ապրիլս, մօր մը ողբը... Օ՞հ, հեռացէ՞ք, հեռացէ՞ք հոսկէ և զիս մինա՞կ թողուցէ՞ք...

Զինուորները յուսահատելու տրամադրութիւն ցոյց չտուին սակայն, և թախտնձանօք պնդեցին իրենց խօսքերուն վրայ:

— Բայ' ձեզի որ հեռանաք հոսկէ, պատասխանեց Վասիլի, բարեկացոտ, մինչ դուք զեռ կը յամանիք ձեր ապուշութեան վրայ: Կ'երեւի մահը կը սարսափեցնէ զձեզ. ատիկա վատութիւն է: Ճակատագրական մա՛հ մըն է մերինը, այսօր ե՛ս, վաղն ալ դուք պիտի մեռնիք. խուսափում չի կա՞յ, Աստուծոյ կարգադրութի՞ւնն է ատիկա...

Զինուորները տեսնելով որ անկարելի էր պատանին համոզել, և մանաւանդ տեսնելով որ իրենց պնդումներով անոր յամառութիւնը կ'արծարծէին, որոշեցին ալ միասին մեկնելու խօսք չընել, խորհելով թէ՝ կրնայ ըլլալ որ տղան առանձին մնալով ինքնամփոփուի և ճամբան շարունակէ: Այս վերջին մտածումը սիրտ տուաւ իրենց, և ծռեցան համբուրեցին պատանին ու մեկնեցան,

Վասիլի. իր ընկերներուն մեկնելէն վերջ, ա՛լ ուեէ շարժում չըրաւ և եղած տեղը մնաց մինչեւ յաջորդ առոտուն՝ գրեթէ բոլորոսին զգայագիրկ։ իր առորդ կազմը զեռ կը պայքարէր բնութեան հարուածներուն դէմ։ Գիշերուան անդորր քունը բարերար ազգեցութիւն մը գործած էր սակայն անոր ֆիզիքականին վրայ և յուզումը դադրած էր։ Զեռքերուն և ոտքերուն մատները չօշափեց. սառած էին։ Մարմնական գօրաւոր շարժումները ըրաւ։ Յետոյ մտարերելով նախորդ օրուան զինուորները, անսնց չհետեւելուն համար զզջաց։ Բայց զեռ կրնար գործած սխալը դարձանել։ Վեցուց գեամբնը ձգած հրացանն ու վասմիլչտականները, և երբ կը պատրաստուէր մեկնելու, նկատեց որ ալպանական տարագ հագած 7-8 զինուած մարդիկ դէպի իր կողմը կը քալէին։ Մեքենականօրէն հրացանը վար առաւ ուօէն և ինքնապաշտպանութեան պատրաստուեցաւ։ Պարզ էր որ եկողները աւագակներ էին։ Նախ մտածեց կրակել, բայց ատիկա ոչ միայն վտանգաւոր էր, այլ մանաւանդ անհրաժեշտ ուժն ու կորուլը կը պակսէր իրեն, և իր դահիճին սպասող դատապարտեալի մը համակերպութեամբ, անշարժ մնաց։

Աւազակները մօտենալով իրեն, նախ զինաթափ ըրին զինք, յետոյ անոր փոքրիկ խնայողութիւնը զրապանեցին, զգեստին տոկունութիւնը քննեցին, և ձեռքերը ետին կապելէ ետք՝ քանի մը քայլ անդին նստեցան։

Աւազակներու այս խումբին կ'ընկերանար զեռատի աղջիկ մը։ Դոյնզգոյն լաշակով մը խնամով պահած էր ան իր զլիսուն ուկեզոյն առատ մազերը, և մինչեւ սրունքները երկարող և նրբօրէն ասեղնագործըւած շրջազգեստին մէջէն՝ վայրի ծաղիկի մը տպաւորութիւնը կը թողուր անոր դէմքը։ Վարդ այտեր

ու յրթներ ունէր ան՝ նկարելի քան համբուրելի, սխրալի աղուորութիւն մը՝ որ երբեք քաղքենի նրբամարմին ու փափկասուն աղջիկներու տրուած ըւլայ . . .

Այանքա, — այսպէս իր կոչուէր Ալպանուհին, — մինչ իր ընկերները քանի մը քայլ անդին նստած իր խօսակցէին, ուշադիր կը զիտէր կալանաւորը՝ խորունկ արգահատան, քով մը՝ վասիլի, իր կարգին, թէ պէտ ո՞չ Ալպանուհին համարձակութեամբը, ընդհակառակը ոււելի երկշոտ, — թէ մի՛ գուցէ անխօնի մութեամբ ա՛լ ոււելի վտանգէ իր փափուկ կացութիւնը, — նոյնպէս իր զիտէր Ալպանուհին, և նոյն իսկ անոնց ակնարկները քանի մը անգամներ խրորու հանգիպեցան՝ խռովիչ տպաս որութեամբ։ Այսնքայի բարի և մանաւանդ գթուտ ակնարկները, սակայն, պատուհին սիրու կուտային՝ մտածել տալով թէ այդքան չնորհով ու բարութիւնով օժտուած էտկ մը չէր կըրնար չար բլլալ, մանաւանդ իր վիճակին ենթարկուած մէկու մը հանդէպ։

Այանքա, յանկարծ, աւազակներուն դառնալով, աղազակեց.

— Ի՞նչ կեցեր էք հոտ, գործերնիդ չի լմնցնէ՞ք . . .

Աւազակները, Այսնքայի այս խօսքերը գործի սկսելու հրաւէր մը ընդունելով, ըրենցմէ երկուքը վասիլիի ձեռնակապերը պնդացուցին, երբորդ մը՝ իր սուրը կայծ-քարի մը վրայ սկսաւ սրել, և երբ նախնական գործողութիւնները լրացուցած կը պատրաստուէին մահացու հարուածն իջեցնելու պատուհին գլխուն, Այսնքա, ձիչ մը արձակելով, մէկ ոտումով մարդասպաններուն և կալանաւորին մէջտեղը եկաւ կանգնեցաւ, և ձեւ քերը օդին մէջ ճօճելով՝ կտրուկ շեշտով մը պոռաց առաջիններուն երեսին.

— Կեցէ՛ք, դուք անոր ո՛չ իսկ մազին մէկ թե-
լին պիտի չդպիք. ևս անոր հետ պէսա՛ (*) ունիմ... .

Աւազակները, այս անակնկալ միջամտութենէն
յանկարծակիի եկած, հոտետ ընկրկեցան, մինչ իւան-
քա, Վասիլիի ձեռնակապերը գանակի հարուածով մը
կտրելէ ետք, դառնալով պատանին բաւ.

— Կը փափաքիմ որ ինձի հիւր ըլլաս այս գի-
շեր..

Վասիլի, սակայն, այլայլած, լուռ մնաց, ո՛չ իսկ
կրցաւ չորհակալութիւն յայտնել իր ազատարարու-
հին,

Ալպանուհին, տռանց սասսելու Վասիլիի պա-
տասխանին, անոր ձեռքէն բռնելով, սկսան քալել:

Հազիւ քանի մը քայլ յառաջացած, իսանքա երբ
նկատեց որ պատանին քալելու դժուարութիւն կը
կրէր, առանց տառամսելու՝ իր թեւք տռւաւ և թո-
ղուց որ ան իր վրայ կոթնի քալած ատեն: Իսանքա
անընդհատ կը խօսէր իր լիզուով, որմէ պատանին
թերեւս ոչինչ պիտի հասկնար. եթէ բառերուն հետեւող
մարմնական շարժումները չըլլային, Այսպէս, Իսանքա
կը հասկցնէր թէ իր հայրը՝ զիւզին զիսաւորն և ամե-
նահարուստը՝ մեռած ըլլալով, ինք միակ ժառան
գորդն էր. թէ ինք շատ երիտասարդներ տեսած և
ձանշցած էր թէպէտ, բայց ատոնցմէ ո՛չ մէկը իրեն
հաճելի չէր թուած. թէ Վասիլի միակ տղան էր որուն
կը համակրէր, և եթէ Վասիլի հաւանէր ամուսնանալ
իրեն հետ, թէ՛ իր և թէ իր հարստութեան տէրը կը-
նար գառնալ, ելն, ելն.,

Վասիլի մեծաւ մասամբ ժպիտով կը պատասխա-
նէր Իսանքայի ըսածներուն, բայց երբ այս վերջինը
ամուսնութեան առաջարկն ըրաւ, մեղմութեամբ

(*) Նուիրական ուխտ:

հասկցուց որ ինք քրիստոնեայ . իսկ Խանքա մահմէտական ըլլալով . անկարելի էր ամռաւնանով : Խանքա , սակայն , ո՛չ մէկ անպատեհութիւն կը տեսնէր այլազաւանութեան մէջ . . .

Մէկ ժամ այս կարդի խօսակցութիւնէ ետք՝ զիւղ հասան : Խանքա , կանգ առնելով իրենց տան դրան առջեւ , ձեռքով նշան ըրաւ իրենց հետեւող աւազակներուն որ հեռանան , և իր հիւրը դռնէն ներս առաջնորդեց :

Տան ճիշդ կեզրոնը խոշոր խարոյկ մը կը վառէր : Խանքա իր հիւրը նստեցուց աթոռակի մը վրայ՝ խորոյկին մօտը , և կօչիկները հանելով՝ զուգ մը նոր գուլպաներ հազցուց : Եւ որովհետեւ կերակուրը զեռ պատրաստ չէր , խոշոր ամանով մը կաթ , կարագ և քանի մը շերտ հաց հրամցուց անոր , ինչ որ պատանին առանց չնորհակալութիւն յայտնելու , սկսաւ ուտել , — այնքան սոված էր խեղճ տղան : Վասիլի թէպէտ ետքէն ուղեց սրբազրել իր այս սխալը . բայց Խանքա ժպիտով մը հասկցուց որ ինք ո՛չ իսկ նկատած էր այդ պարագան :

Խանքայի մայրը որքան ալ ազատ իռողած էր իր աղջիկը . և երբեք դէմ չէր զացած անոր ցանկութիւններուն , մանաւանդ ամռաւնոյն մահէն ետքր բայց այդ իրիկուան հիւրին ներկայութիւնը վրդոված էր զինք . Մերիթ ընդ մերիթ խուսափող ակնարկներ կը պտտցնէր անի աղջկան վրայ՝ իր վրդովումը ծածկելու գորաւոր ճիգով մը :

Խանքա , նշմարելով մօրը անհանգիստ շարժումները , քանի մը բառերով պատմեց անոր եղելութիւնը :

Յետոյ , մալր ու աղջիկ սկսան սեղանը պատրաստել , և հրաւիրեցին պատանին որ տեղ զրաւէ սեղանին շուրջ : Ապուր , խորոված հաւ , փիլաւ և առատ

գինի կար : Աանքա ուտելիքներուն համեղ ու պարարտ մասերը Վասիլիի պնակին մէջ կը լեցնէր և անոր զինիի բաժակը չէր թողուր որ դատարկ մնար . աւելի կ'ըսպատարկէր ան քան կը մասնակցէր սեղանին : Անհուն հրճուանք կը զգար ան զինիի և ջերմութեան ազգեցութենէն պատանիին շառագունած դէմքը դիտելով : Միտքը կը բերէր անոր դեռ քանի մը ժամ առաջուան վիճակը , դալուկ դէմքը . մահուան ու կեանքի միջնեւ անոր տարութերումները երն ելն : Աշխարհի ամէնէն բախտաւոր և երջանիկ ազգիկը կը նկատէր ինքզինքը մտածելով որ կեանք մը փրկած ըլլալու հպարտութեան հետ՝ սրտին ցանկացած տղան ձեռք կ'անցընէր . . .

Ինչպէս ամէն երեւոյթ իր հակագիր կողմեն ունի . այնպէս այս Աանքա : Վայրկեաններ եղաւ որ ցաւազին տպաւորութիւններ ունեցաւ . իր դատարկ սրտին մէջ յանկարծական վառուսով լոյսը անհանգիստ կ'ընէր զինքը . ինքզինքը պատրաստ չէր զգար դիմագրաւելու այլքան . երջանկութեան , և անոր սիրու նոր օրսացուած թուչունի մը սրտին պէս կը բարախէր :

Վասիլի , սակայն . բոլորովին անզիտակից : զեղջուկ ազգիան վրայ իր անձին թողած տպաւորութեան և ներշնչումներուն . մնծ ախորժակով կ'ուտէր և զինիի բաժակները վրայ վրայի կը դատարկէր :

Ճաշը աւարտելէն քիչ ետքը . Աանքայի մայրը իր սենեակը քաշուեցաւ :

Աանքա . կրակարանին մօտ անկողին մը յարդարելով , հրաւիրեց պատանին հանգտանալու : Վասիլի . սակայն . քուն չունէր . և զինով ըլլալով . սկսաւ հայրենասիրական երգեր երգել : Յետոյ դադրեցաւ երգելէ և սկսաւ խոկալ յօւլօրէն ընկողմանած անկողին վրայ :

Աանքա , որ Վասիլիի անկողին ստորառը թեւին վրայ կոթնած կը հետեւէր անոր հոգեգան փոփոխութիւններուն և դիմայեղութիւններուն , լռելիոյն հաղորդուելով անոր զգացումներուն հետ , հիմա ի՞նքն ալ կը խոկար , աչքերը գետնին յառած :

Ի՞նչ բանի վրայ կը խոկային անոնք . — թերեւս իրենք ալ որոշապէս ոչինչ գիտէին : Բայց պարզ էր որ երկուքին ալ սիրուն ու հոգին փոթորկող զգացումները միեւնոյնն էին :

Այս զրութեան մէջ պահ մը մնացին անոնք՝ առանց երբեք մէկ կամ միւս կողմէն լռութիւնը խզելու փորձ մը կատարելու :

Գուցէ ընդերկար խոկային անոնք՝ եթէ դիպուած մը չի գար միջամտելու և խզելու իրենց լռութիւնը : Կայծ մը , կրտկարաննէն ցատկելով , Աանքայի շրջազգեստին վրայ կ'ինայ : Վասիլի . վայրկենապէս կը շտկուի և իր երկու ափերուն մէջ ուժով մը կը սեղմէ կայծը ինկած մասը Աանքայի շրջազգեստին : Աանքա կը բռնէ Վասիլիի ձեռքերը և կը . . . զիրկընդխտանրուին , ու յետոյ կ'ապացուցանեն անոնք որ . . . երիտասարդ էին և տաքարիւն . . .

Կէս զիշերին Վասիլի խորհրդաւոր երազէ մը կ'արթնայ և քնաթամթախ աչքերը պտտցնելով պարապութեան մէջ . կը տեսնէ ծերունի մը , ալեներ ու պատկառազդու , հաստ վայտ մը բռնած ձեռքը . և անշարժ դիրքի մը մէջ կը խօսի իրեն՝ աղաչակոն և միանգամայն վճռական եղանակով .

— Վասիլի՛ , զաւա՛կս , ոտքի՛ ելիր . . . Ես Աերպիան եմ . Աերպիու ոզին , և Աերպիայէն կուզամ . . .

Յորեկները տառապահար ժողովուրդիս . իսկ գիշեր-ները հարածական և թափառական զաւակներուն կը հետեւիմ . . . Մտի՛կ ըրէ խօսքերուն . — Դրախտա-նըման երկիրս անարդ թշնամիներու պիղծ ոտքերուն տակ աւեր աւերակ եղաւ . զայտագեղ դաշտերս . չէ՞ն քաղաքներս և գիւղերս ամայացան . մանկամարդ աղջիկներս և չնորհագեղ հարաներս բռնարարուեցան . և անոնց հայրերն ու մայրերը այս մեծ կոկիծին ցի զիմանալով մեռա՞ն . . . վասիլի՛, զաւակս, երբ ևս այսպէս սգաւոր եմ, իմ յոյսս, իմ մխիթարութիւնս և իմ նեցուկս միայն գուք էք, իմ կտրիճ, իմ քաջ զաւակներս են . . . թո՛ղ ատ կինը հոդ, հիմա ատենը չէ՛ անձիգ համար ապրելու, անշուշտ օր մը կրկին պիտի զառնաս անոր, և պէ՛տք է որ զառնաս . բայց հիմա ելի՛ր և զրօշիդ միացիր . . .

Մերունիին խօսքերը ուժգնօրէն ցնցեցին հէք պատանին : Հազիւ վերջ տուած իր տառապանքնե-րուն . ահա իր գէմ կը ցցուէր Տառապանքին պատ-գամաւորը, ի՞նչ կը պահանջէր այդ ծերունին իրմէ, ի՞նք իր պարտականութիւնը կրցածին չափ կատարած էր, ա'լ ընելիք բան մը չունէր . և արդէն մեռած պիտի ըլլար եթէ իր կինն ըլլալու սահմանուած այս աղջիկը չըլլար, վատութիւն պիտի չըլլա՞ր լքել զայն ու հեռանալ, Յետոյ, հակառակ պայմաններուն վրայ սկսաւ մտածել : Եթէ ծերունիին խօսքերուն հետեւէր, տափիկա պիտի նշանակէր անստգութեան ճամբան բանել դարձեալ . ուր անխուսափեցի մահ մը կ'սպասէր իրենւ մ՛չ, ինք ատանկ անխորհուրդ քայլ մը չէր կրնար առնել : Եւ վասիլի ուժով մը վերմակը երեսին քա-չեց, չտեսնելու համար ծերունիին դէմքը, մենա-խօսելով .

Վասիլի, վերմակը երեսին քաշելով և իր գէմքը
ծածկելով ծերունիին տեսողութիւնէն, միամտօրէն կը
կարծէր թէ ամէն բան լմնցած էր, բայց վայրկեան
մը չանցած զգաց իր սխալը: Իր մէջ նորէն ծնունդ
առաւ ներքին բուռն պայքար մը: Այս՝ եթէ անկա-
րելի էր հայրենիքը չսիրել, և եթէ անկարելի էր
վրէժինդիր շըլլալ հայրենիքի թշնամիներուն հանդէպ.
բայց միթէ կարելի՞ էր սա իր կողքին նիրհող անմեղ
կինը, իր ազատարարը, ուրանալ, լքել: Վասիլի եր-
կար մտածելու պէտք չունեցաւ իր առաջուան որոշ-
ման յանդելու համար, այսինքն՝ հոդ մնալ:

Եւ սակայն հազիւ երկրորդ անգամ տուած այս
որոշման վրայ շունչ առած, հէք պատանին դարձեալ
սկսաւ խռովիլ, երկու սուրի մէջ տարութերուիլ՝ ա-
ռանց հաստատ և վերջնական եզրակացութեան յան-
դելու. և Վասիլի սկսաւ դառնօրէն արտասուել.

— Վասիլի՛, զաւա՛կս, ոտքի՛ ելիր . . .

Դրան սեմին վրայ կանգնած ծերունիին ձայնը
յանկարծօրէն եկաւ ցնցել հէք պատանին: Եթերու-
նիին ձայնին մէջ որքան խատութիւն՝ նոյնքան բա-
րութիւն և գունդուրանք կար, և Վասիլի այլեւս ուժ
շունենալով պայքարելու. թիւով գերազանց ուժի մը
առջեւ իր գէնքերը խռնարհեցնող զինուորի մը պէս.
կամաց մը դուրս սահեցաւ անկողինէն և զգեստները
հագնելով, ուղղուեցաւ դէպի դուռը:

Եանքա. որ սկիզբէն ի վեր լուռ հետեւած էր
Վասիլիի մաքառումներուն, պատանիին հետեւեցաւ
և երբ տեսաւ որ կը մեկնէր ան, զրան սեմին վրայ
կեցաւ, և գէմքը ափերուն մէջ առնելով, հեծեծա-
գին ազաղակեց.

— Վասիլի՛, Վասիլի՛ . . .

Առափիլի խելայեղօրէն ետին դարձաւ . և ձեռքերը
տարածելով դէպի Ալպանուհին . ողբագին . պատաս-
խանեց .

— Խանքա՞ , հոգի՞ս , հրեշտա՞կս . ևս կ'երթա՞մ .
պարտաւորուա՞ծ եմ երթալու . բայց օր մը . քիչ օրէն .
կըկի՞ն պիտի դառնամ քեզի . . .

Եւ Սերպ պատանի զինու օրը կ'երթար իր զրօյն
միանալու . . .

A 41216

Վ Ե Բ Զ




8pm


1914.02.27

(304.)

A ii
415/10

ԳԻՆ 60 ՓՄՐԱ





ԳԱԱ Հիմնարար Գիտ. Գրադ.



220041716

